

դրական բառ մ'է, որ անկարելի է թէ որեւէց է գրիչ կարենար սխալի եւ անը տեղ շըսուած ու շախնուած հրապար ձեւ մը մոցներ. մինչեւ հրապար՝ իրեւ իրստ անձանօթ բառ մը կը կնար դիւրոթեամբ հրադոյք զաղնալ: Այս պատճառով կը կարծեմ թէ բնագին ուղղ ձեւն է հրապար՝ կաշեփակ չուան, ինչպէս կը նշանակէ նաև Հայկ. Բառ: Հաս կը յիշոյի նսեւ յունարէն Ագաթանգեղոսը, որ կը թարգմանէ “չուան”: Բառին ձեւը կը ցոյցն որ հրապար իրանեան փոխառութիւն մ'է. հրա ծանօթ եւ մասնիկն է. բառ արմատը զոյ կապ անձնալու է դրու բառին հետ.

7. Ուսունեաւ:

“Եւ ետ հրաման արկանել կապիճն երկաթիս ի ծովանզ նորա. եւ վարել ուսունասուարս եւ բառալ ի կանացան” (Էջ 45թ), Տօգագիրն անի ուսունա, ձեւ. տարբ. ուսունա: Այս բառը կը նշանակէ “մուրք”, որ հոս իմաստ չունի: Հայկ. Բառ. Ակատած է արդէն այս աշյարմարութիւնը եւ յունարէն Ագաթանգեղոսի մէջ գ տենելով սեպ, գամ, բառը, կ'ուզէ ուղղէլ էրեւ ուսունէր ուղ ուսունու: Շատ աւելի յաշող է Նորայրի մեկնութիւնը (Յուշարձան, Էջ 168), որ նախ քան կրիստորի գիւտը կարգացեր է ուսունա, իրը նոր բառ ընդունելով հայերէնի մէջ ուղ գամ, սեպ, մեխ, կրիստորը արդարացուց Նորայրի մեկնութիւնը: Զեռագրական ուսունա ընթերցուածն ալ նոյն բառը կը հաստատէ:

8. Պարմնէլ:

Պ-ԱՆ բառը կրիստորին մէջ կայ հնագյոյն Պ-ԱՆ 75թ, Դ-ԱՆ 73ա, Պ-ԱՆ 50թ. բայց կոյ նաև նոր ձեւով Պ-ԱՆ 80ա, Դ-ԱՆ 77ա:

Եղբակացնելով մեր քննութիւնը, կը տեսնեմ որ կրիստորին սեխ քանի մը խոչըր հնարքիներ (թիւ. ուսունէնի, չ էնթէն, երթև, հրադոյք, ուղ, դրէնել): ասոնց բազ սական կան նաև նոր երեւայններ, ինչպէս՝ հասարակ բառի վրայ պատիւ (Պ-ԱՆ 77ա), բոլորդի ոի սկզբնաւորութիւնը (Բ-ԱՆ 77ա), և գիրը գարձած է. ակարգ կարգացած է “Մժրինացին իմաստով, անոր համար ալ Անրաբաս Միքինացի կը համարի (Պատմ. Էջ 21): Իրաւացին է Խորենացւոյ անունները. “Երբոպա, շաբաթամեթերթը (1852 թիւ 61), Baumgartner (ZDMG. 1886, Էջ 495), Ա. Մառ (Հանդ. Ամ. 1895, Էջ 198), Vetter (Հանդ. Ամ. 1895, Էջ 125) կը հաստատն: Ուրիշ տեսութիւն սեխ գելցեր. Nötig ist sie die (այսինքն՝ eine Conjectur “Մժրինացին, für Սթուրնացւոյ) nicht. Mar Abas stammte aus Mžurk = չլիւս Խոսուրան. Georg. Cypr. ed. H. Gelzer, S. 49, 183.

Թայ ուսունամարիել մեր միւս հնագյոյն ձեռագիրները, որնց թուականը յայտնի է. ասոնց միջոցով մեղուական երեւյթներու թուականները պիտի ճշուան: որով նաև կրկնազրին ժամանակը երեւան պիտի գայ:

Կոր-Աստիխիւանա ՀՐԱՑԵԱՑ ԱԺԱՌԵԱՆ
26 Ապրիլ 1912:



ԱՆՈՒԽԻՆԻ ԿՈՄ ԿԵՂԻ-ՍԵՐԵՍ

(ՀԱՐԱՀԱՆՈՒՔԻՆ)

Հանի մը լուսաւրելի Խնկիրներ:

Անառնի դասական հասակուորներու վրայ խօսան ժամանակ ստիպուած դուրս թուացնենք քանի մը հարցեր, որնց լւծումը սակայն սերտի կայուած է նոյն հասակուորներուն հետ: Երբեք կէտերու մէջ կարելի է ամփոփել այս հարցերը: 1. Մարտրատա Մծուռնացի՞ է թէ Մծընացի. այսպիսի պատմական անձնաւորութիւն մը եղած է եւ կամ իրեն ընծայուած սամաեան, ին գյութիւնը գէթ հնարաւոր է: 2. Պատմական ինչ արժէք ունի Ագաթանգեղութեաց վերաբրուութը: 3. Փաւստուի Ա. Պատմութենէն ընդհանրապէս որչափ կտորներ կը պակին մղի: Ագաթանգեղութեաց հարցը վերապահելով մեր խօսացած մէկուսու մնասիրութեան (Հանդ. Ամ.՝ 1912, Էջ 297) հոս քննութեան կ'առնուուք միւս երկու կէտերը:

1. Մարտրատա Փիլիսոփայ Մծուռնացի. Խորենացին իւր կատինաց՝ հնարած է Անառնի Մարտրատա Փիլիսոփայ, սիտղոսէն (աս. յածը գէտէ, իսուսուու): “Մծուռնացին դիմամարի գուր ձգած է, բայց որչափ կ'երեւայ զայն կարգացած է “Մժրինացին իմաստով, անոր համար ալ Անրաբաս Միքինացի կը համարի (Պատմ. Էջ 21): Իրաւացին է Խորենացւոյ անունները. “Երբոպա, շաբաթամեթերթը (1852 թիւ 61), Baumgartner (ZDMG. 1886, Էջ 495), Ա. Մառ (Հանդ. Ամ. 1895, Էջ 198), Vetter (Հանդ. Ամ. 1895, Էջ 125) կը հաստատն: Ուրիշ տեսութիւն սեխ գելցեր. Nötig ist sie die (այսինքն՝ eine Conjectur “Մժրինացին, für Սթուրնացւոյ) nicht. Mar Abas stammte aus Mžurk = չլիւս Խոսուրան. Georg. Cypr. ed. H. Gelzer, S. 49, 183.

1 Տեղայ մասին հմատ. նաև Հ. Հիւման. Հայոց գր. աեղ ու անունները, Ամենա 1807, Էջ 128-129:

Բայց մենք ի հաստատութիւն գելցերի կարծեաց գէորգ Ամբրացիէն աւելի լսելու ենք ինչնին իսկ Փաւստոսի խօսքեղը. «Ապա դնայր մարդպետն Հայր ի սուրբ տեղեացն եւ էջ յափն գետայն հոսանացն Նիքոսու, ի հսկիսն թանձրատուն անտառին, ի ենտանանուանն երկուաց գետացն, ի թաւութ խարձից մամիսեացն, որ ի տեղունը ի հնոցն իմն շինած քաղաքը՝ զոր շինաել Սանաւորուկ արքայի, որում անուն տեղունը Մծուրք կովի: Ուրիշ տեղը մը. «Զի ընդ Ծանիս, եւ ընդ Ծոփս Մեծ, ընդ Ընդեղ տուն եւ ընդ գաւառն Անձայ, ընդ Ծոփս Շահունց, ընդ Մշուր գաւառն եւ ընդ Դարանց, ընդ Եկեղեցաց, զկորմանն այս գաւառացն Շապուհ Շագաւորն Պարսից հանդեր անթիւ զօրքն ասպասակել՝ Ծեղեալ ծաւալէր բազմութեամբ իրբեւ զըսրս բազու մն.» Էջ 120: Փաւստոսի Մծուրքի եւ Մզուրի մէջ նորին առնչութիւն մը կայ. Մծուրք Մզուր գաւառին բաղադրեն մէկի է, Բայց Փաւստոսի Մծուրքը սերտի կապուած է նաև Անձանունը՝ «Մծուրնացւոցն», Տես: Փաւստոսի Մծուրքը շինած է Անձանուուկ, եւ Մարաբաս ալ իւր «մատեանը գրոշմաւծ կը դանէ յաւալարանն Սանաւորուկ արքայի». Մծուրքը «ի հնոց իմն շինած քաղաքը՝ այսինքն՝ կիսաւեր քաղաք մըն է, եւ Մարաբաս իր պատմութիւնը՝ «եգիս դրոշմաւլ ի վերա արձանի... ծանկեալ յաւերածի արքունական կայսենիցն: Ասկէց կը տեսնուի, որ «Մծուրնացւոցն» իր պրակրինը է մանւանդ ծծիրնը՝ Մծուրքը: Գժմանամարա մեր ձեռքը հազի քանի մը ձեռագիրներ ունինք, որոնց հնագունը ժէ: Րդ դարեւ անդին շանցնիր: Ովկ զիտի Սերեսի որչափ ձեռագիրներ ծածկուած կը ման այսօր փոշիներու մէջ. այ ձեռագիրներէն կախուած է ոչ միայն «Մծունի», այլ նաև ուրիշ շատ մը կարեւոր ինդիրներու մասին վերջնական վճիռը. օր. Համար՝ Անձանունը իր ներկայ վիճակն մէջ սկզբանէ Սերեսու պատմութեան հնամեցածի էր թէ յետագայ գտրերուն միացաւ. Քառամքարտներ՝ վերջնին աշխատած է ապացուցնել, բայց այսու հանդերձ նինդիրը ուակաւին կը մնայ քննեիր:

«Տատ աւելի կարեւոր ինդիր մըն է ի հարկէ Մարաբասի անձնաւորութիւնը. եղած է երերէ այսպիսի պատմագիր մը: Մատենագիտութեան (Literatur) մատենագրան մը կազմուած է Մա-

րաբասի վրայ, բայց ցայժմ բանասիրութիւնը չիրցաւ վճռական խօսք մը ըսել այս մասին, 10—15 տարի յառաջ գտնուած ած Մարաբաս Քաղաքեացւոյ պատմութեան քաղուած շրբին յառաջ բերած աղջուկը¹ համապատասխան արդինկը մը չըսեցաւ, եւ Չաեօտի յօդուածէն² վերջը այլ եւս անոր վրայ յենուու կարելի չէ: Խամենայի գէպս Փաւստու իւր Ա. Պատմութիւնը գրած ժամանակ ունեցած է աղջիր մը, եւ այն ասորի աղջիր մը: Յսոյց է Անձանուի մէջ շատ զգալի հետքեր կը նշանաբանի Ս. Գրոց եւ Եւսեբիոսի աղջեցութեանե,³ բայց ահա ամենատարած աւելի է ասորական աղդեցութիւնը. Կոյեան ատպանը իշած է Արարագայ, այսինքն՝ Կորդուաց երկրն մէկ վլուան վրայ Սայկայ հայրը՝ այսինքն՝ հաւշը Յաւը Յաւեթ անդ տուն մը շնած է, որուն մէջ անցուցած է չայկ իւր մանկութիւնը. Հայկ Բարեկըն կ'երթայ, բայց չուզելով երկրագութիւնը ընել բնայ, իւր գաւառին վերաբանի Կորդուաց երկիրը. պատերազմի կ'ելլէ բնելայ դէմ, իւր թուներէն մէկը կ'անուանուի կազմու, որուն կու այս Կորդուաց երկիրը. իսկ սերունդներուն մէջ կը գտնան Արամ եւ Հարմա: Արա Գեղեցիկն Սիրոհարն է Համբամ ծանօթ աստուածութիւնը եւ Հայերը մինչեւ Սենեկերիմ մահը Ասորիստանեաց այսինքն՝ Ասորոց իշխանութեան ասկ կ'իշնան: Ս. Գրոց աղդեցութիւնը պատմութեանս մէջ չենք կինուր ուրանալ, բայց նոյն իսկ Ս. Գրոց պատմական տարբերը մտած են Անձանունը մէջ նոյն ժամանակուան ասորի եկեղեցական մատենագիրներուն մէկութիւններուն մէկութիւններուն համաձայն: Ուստի եւ Փաւստոս գլխաւորաբար իրբեւ առանցորդի գեր կատարող ասորի աղջիր մը ունեցած է, ինդիր չի վերցներ: Այս աղջիրը Մարաբաս է թէ Ասքիկանու կամ Բարդէծան եւ կամ ասորի ուրիշ մատենագիր մը՝ «ignoramus, եթէ ոչ ignorabimus»: Երկու երեք տարի յառաջ արդէն լսած էինք, որ Պորֆ. Մարկոսու մենագրութիւնը մըն պատրոսած է Մարաբասի վրայ. ցաւակի էր որ ցայժմ լցու չսեսաւ այս կարեւոր ուսումնասիրութիւնը: Յարդ. Ուսուցչապետին աշխատութիւնները միշտ նորու-

¹ «Հայութ. Ամս. 1897: Արբ. 1903, էջ 584, 621: Բայց 1895: Արաբոս հայութուն ու Հարուսակ Խորուն Մարիսաս, 1902, պատ. Յանիկ. Խոտուն հայ:

² La pretendu chronique de Maribas le Chaldeen (Extrait du J. Asiaticus). Paris 1905.

³ Կր. Խայթեանց Արամակ Թայս, էջ 85—89:

«Պատ. Մարտիս արք եղակացութիւնը պատի է, հմատ. Հանդ. Ամս. 1912, էջ 542; Ման. 8: Հետաքրքրութիւնները միշտ նորու-

թիւն մը գրած են հրապարակի վրայ. Եւ ապա-
հավ ենք որ այս մենագրութիւնը բացառութիւն
պիտի չկազմէ:

Փաստուի Ա. Պատմվենան սկզբնա-
պիլը. — Բանի որ Փաւատոսի Մարտահան
պատմութենէն այսօր միայն հատակոտորներ
ունինք, բնակնաբար հետաքրքրական եք գիտ-
ական թէ սկզբադիրը ընդհանրապէս ձրչափ էր:
Սյա. Հարցին սպառիչ պատասխան մը տալ
կարելի չէ. սակայն բովանդակութիւնը գէթ
իր ընդհանուր գծերուն մէջ պոշչելու աշխա-
տելիք, փարձերն թէ բանափրգը աւելորդ
որդիք մը ձեռնարկած չներ ըլլար: Փաւանակա-
միջնուն երկու եղնաբէր մեջ ծանօթ են արդէն.
Փաւատոս իր Ա. Պատմութիւնը սկսած է ջրի ե-
ղեցին, գէթ այս մասին յայսնի անբարին-
թիւններ ունինք, եւ հաջոցած է մինչև Սա-
նատոսկ Թագաւորը, որ ըստ իրեն՝ ժամանա-
կակից էր Քրիստոսի: Խնչես հատակութիւններէն
կը աեսեռի, Փաւատոս իր պատմութեան մէջ
առած է նաեւ Պարթեւաց պատմութիւնը. յա-
ռաջադանին զամն եւ զաւորս հինգ թագա-
ութացն Հայոց եւ Պարթեւաց, խօսն ալ
նոյն կը հաստատէ: Բայց հն մը առջե-
փիքրի գեւարութիւն մը կ'ելլէ. ի՞նչ իմաս-
տով Հասկրնալու է «զամն եւ զաւորս հինգ
թագաւորացն»: Ինչն հայ եւ պարթեւա-
գաւորներուն թէ հինգ հայ եւ հինգ Պարթեւ-
թագաւորներուն: Ա. Մառ առաջին կը պաշ-
պանէ («Հանդ. Ամ. 1895, էջ 198»), խմբա-
գին ալ օրչափ կ'երեւայ Ն. Մառեն տարբեր
տեսութիւն մը չուներ, երբ կը զրե «զամն եւ
զաւորս ինինց թագաւորացն յիշասակերով»,
յիշդունինք, որ Փաւատոս Պարթեւաց առաջին
թագաւորը կամ թագաւորները միանդամայն
հայոց թագաւորները կը համարէր, սակայն
ասկից չի հետեւիր որ կարծուած արձանա-
գրութեան բովանդակութիւնն ըլլար միայն
իշխանական, Մեծ Արշակոյ, Եշնաշի եւ հայ
արշակունի Արշակ եւ Արշակ Բ. թագաւորներուն
պատմութիւնն:

Φωσιστον ήρι τον ημερανθέβειαν μέχρι μω-
γαδευτη ρυαδ το θέτει μωρό σταμάνωρχων γέλων
ήρι την αγωνίανθέβειαν μέχρι, οπους φέρειν αγρού "Theo-
ρίει" την ζωεικεργή, ή πεντενωνάρη μέντρο μεριδωντο-
μωραγιών 90—100 σταμβικότερο μωρό σταμάνων μέχρι:
Συντονίζεται η μητέρα στην πρώτη ημέρα την αγωνίανθέβειαν μέχρι
την ζωεικεργή, όπου την πρώτη ημέρα την αγωνίανθέβειαν μέχρι
προτίνει "φρεγτή" ή φύλωρα αγρούς αγρούς αγρούς φρεγτή, ε-
γωνική φύλωρα ή αντρόναρθρωμαγιών γραπτονωναρ-

թիւն ըլլալուն բօլորովին կը հակառակի նոյն մէջութեան։ Արձանագիրը կը գրե ոչ թէ զամա հնագոյ այլ սահացին թագաւորացն և աւագոց շէ ուրեմն կարգաւ զամա եւ զատուրա ինին թագաւորացն Հայոց եւ Պարթևեաց, Պարթևեաց յաջորդ հաստատեածին մէջ գուրս ինկած է, որ եւ հաստակութի մը համար անկարելութիւն չէ։

Սեծ սիսլ է խմբագրին հետ կարծելլու
թէ գտնուած արձանագրութեան պատճէնը կը
սկսէր Պարթեւաց ապօտամբութենէն, իսկ Հայ-
կաղաքն ըսուած պատօնութիւնը Անանուն աւել-
ցոցած է: Խմբէ Փաւասոս հեղնակութեան մը
պէտք ունենէր, զայն ընդունելու է մանաւանդ
Հայկանին շըլանին համար: Անչուշու հատա-
կուորներուն երկու մասի բաժանումը առանց
պատճառի չէ այդ բաժանումը Փաւասոսի Ա.
Եւ Բ. Դպրութեանց մատորդներն մեզի կը ներ-
կայացցնէ: Խորենացին ալ Ֆիշը միեւնցն բա-
ժանումը ունի: Այս տեսակիցտով անհիմ են-
թագրութիւն մը չենք ըներ եթէ ըսներ թէ
երկու Դպրութիւներուն գէթ չըրփն երկուոքը
կը պակիս մեզի, պակասը զգալի է մանաւանդ
Արա Գեղեցիկն եւ առաջին Հայ Արշակունի
Թագաւորէն վերջը: Կարիլլ էր որ Փաւասոս Լ.
Եւ Զ. Ր. դարերուն վրայէն լուռթեամբ անցնէր,
իբր ևս այս եւ մանաւանդ երեմայի մարզ ա-
ռուութիւններուն մէջ ենթալլայական պատճե-
նեան մը բաւականաչափ նրան ուներ. Սե-
նեկերիմայ անիարդութիւնը եւ Բ. Պատմութիւն
այրաբանաց թագաւորութեան աստածած-
նշեան բացարձութիւնը շատ բան կը յայտնեն:
Բագրատունեաց եւ Մամիկոնեանց ազ-

չափ կ'կրեւայ Մամիկոնեաց մասին ժամանակը կանխած է՝ զետեղելով Ա. Պատմութեան մէջ անոնց ազգաբանութիւնը, որոն խիսկան տեղը այժմ որոշել կարելի չէ: Հատհանական է, որ Փաստու գոռծ ըլլար նաև հայ նախարարութեանց գէթ նշանաւորներուն ազգաբանութիւնը, անշուշտ Բագրատուննեաց եւ Մամիկոնեաց պէս անոնք ալ իրենց ցեղայն աւանդութիւններն ունեն, որոնց գրի առնօւիլը Հայոց համար շատ աւելի հետաքրքրական եւ կարեւ որ էին քան Պարմեւաց ազգաբանութիւնը եւ պատմութիւնը: Եւ անոնց հետ Կորուած են նաև նոյն աւանդութիւնները, որոնք իրենց պատմութիւն ենթէ արծէք չունեն, գէթ իրենց պատմութեան աղբիւն մեծ նշանակութիւն կրնային ունենալ: Խորենացւյ նախարարական ազգաբանութեանց վրայ կարելի չէ յենու, վասն զի խորենացւն Ընանոնի սկզբանագիրը չէ տեսած, իսկ թ. գարուն մէջ եւ գարուն իսկական աւանդութիւնները գտնել կարելի չէ:

Փ Ապահով Կորուածներուն ամենամեծ մասը կը կազմէր Անաստրուկի եւ առաջնուն հայ Արշակունի թագաւորին մէջ եղած շրջանին պատմութիւնը, որ բոլորովին անհնատացած է: Ունինք այժմ միայն հայ եւ պարմիւ թագաւորներու ցանելը, բայց թէ Բաւարոսու իրք գրած է այս ըրշանին պատմութիւնը, կը ցուցընեն Բ. Պատմութեան Տիեծն կերպէն յառաջ բերած ինչ նիչ մանրամասնութիւններու: Կարելի է որ հայ թագաւորաց աղիւսակը երկու հայ որշակունի ծիւղերու աղիւսակի ըլլայ, ինչպէս ն. Մայ կ'աշխատի ցուցընել (Հանդ. Ամ. 1895, էջ 298), բայց զայն Փաստուոր Ա. Պատմութեան մասը չենք կնար համարիլ, առապա ևլու անոր զլու խներու ցանկն Շնարուած ըլլալու է:

Փաստուորի

Ա. Պատմութեան հատակուորները:

Հետազոտ հրատարակութիւնն պատրաստուած է երկու տպագուռութիւններուն և միը թիւ 52 եւ 88 ծովագրիներուն վրայէ: Մ'ո՞ թիւ 52-ը 1855 պահակունի է: Էջմիածնի օթիսակին մէկ սնվորնակութիւնն, իսկ թիւ 88 ըստ թնքան մենագիր չէ, այս թիւ 52-ին և Մարմանիուտ գրինակին «աշմանատութիւն, է» որուն մէջ մի առ մի նշանակուած ն. Մարմանիուտ օրինակին մերժուած ապաքութիւնները, որոնց նախնանատարար մեծարնակ են: Երկու ծանրագրա մասին աւելի մանրամասն առ ճաշին նոցուն, թիւ 52 ու 86:

Յառաջբերուած:

..... 1:

Աղջ² հայելով ի մատեանն³ Մարարայ Փիլանփայի Աթուրնացւյ, զրի եզիս զրօշմեալ ի վերայ արձանի ի Մ'ո՞րին⁴ քաղաքի⁵ յատպարանն⁶ Սանատրուկ կ արքայի հանդեպ զրան արքունական տաճարին, ծածկեալ յաւերածի արքունական կայշենիցին⁶ Քանզի զիհան առանցին այդորիկ ներդեալ ի զուռն արքափի Պարսից, եւ բացեալ զաւերածն վասն սեանցն Ընդ գիպան⁷ արձանագրին գրոշմեալ ի վերայ վիմ զամն եւ զաւուրս հինգ⁸ Թագաւորուցն Հայոց եւ Պարմեւաց յունարէն գորութեամբ⁹

Ես Ագամթօնգեղոս զրիչ գրիցի ի վերայ արձանին այսորիկ իսոնի ձեռամբս զամն սաւաշն թագաւորացն Հայոց, հրամանաւ քաջին Տրդատայ, առաւալ ի դիւմնէ արքունի

Ա. Գորութեամբ:

..... 2:

Արդի այս է Հային որ ծնաւ զԱրամանեակ զորդի իր ի բարեկըն եւ ծնաւ Արամանեակ ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն Արամայիս: Եւ ծնաւ Արամայիս ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն Ամսահաւ: Եւ ծնաւ Ամսահաւ ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն գեղամ: Եւ ծնաւ գեղամ ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն զարմա: Եւ ծնաւ զարմա ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն Արամ: Եւ ծնաւ Արամ ուստեր եւ զստեր բազում՝ յորոց անդրանիկն Արայն դեղեցիկ:

1 Յանդր հատուածէն յառաջ պակաս մը կ'ենթա դրեւք. հայ պատմագիրները պաշատ լուսուց՝ չ անցրութիւն ունենալ:

2 Ենոյ օրինակինը Անդր բայց ինչպէս յայորդ պարերու թիւներուն սկզբանագրութիւններէն կը տեսնա, ի Անդր ըստ:

3 Մեր որ. ի մատեանն, էջ 3:

4 Այս մասի մես թըը էջ 21:

5 Մեր որ. յատպարուս էջ 3:

6 Պահանառ հատուածէն նախնական հեն կը թերեւս. Աղջ հայելով ի մատեանն Մարտրայ Փիլիսու: Փայի Մ'ո՞րնացւյ, գրեցից զնարին ացն զդատու: Ժեւ ու, զր եղից գրուածն էն:

7 Հանդ. Ամս. 1912, էջ 347:

8 ՏԵ՛. թըը էջ 22:

9 Ըստ հատակութիւններ պահ իմ գետեալ ի Միջնական աշխարհագրին զամցայ ձեզ զրու ցակրպէս, բազին պասու ուներ զերբանագրին պայմէսն, այս մասն Հանդ. Ամս. 1912, էջ 345:

Արգ՝ այս են անուանը ազգածինն արանց
անդրանկելցոց¹ ի Բարելոն, զնացելցոն ընդ
հողմանս հիւսիսց յերկիրն Արաբադայ². Զի՞ն
չուեց խաղաց քանց Հային ի Բարելցուն³ կան.ն
եւ որդւովքն եւ ամենայն աղիիւն հանդերձ: Եւ
չոգա բնակեցան յերկիրն Արաբադայ ի տանի
որ ի լեռնուսինն, զօր⁴ զառաշնէն շինեալ էր
ջրուանայ հաւըն [եւ]⁵ եղարքքն հանդերձ: Եւ
ապա աւ նա ցան Հային կալուան ժուանդու-
թեան⁶ կադմայ թուին իրուն որդւոցն Արա-
մանեակայ⁷: Եւ մինք չուեց զնաց անտի եւ ի
հիւսիսակողմէն եւ չոգա բնակեցան ի բարելո-
ւանդ զառավալյիր միջու եւ կուեցան անուան
դաշտին այնորիկ Հարք: յանուն Հարցին իսկ
երկիրն ըստ նմին պատշաճճ⁸ կուեցան անուան
չայէք՝ որ են հայացամբ հանդերձ:

Եւ արդ՝ այս Հայկ հզարը զաւրութեամբ
Եւ բարի անձամբ Եւ կորովի աղջղամբ՝ Եւ մար-
տիկ յոյժ Յայնմ ժամանակի թագաւորեաց ի
Բարեխն որսորդ հսկայ թէլն Տիառանեան, ճոխն
շաստուածքեալ, որց հզարը զաւրութեամբ Եւ
սասահիկ յոյժ գեղ պարանոյի իւրոյ։ Եւ էր
իշխան ամենայն ազգաց՝ որ սփոցցան ի վերայ
երեսաց ամենայն երկրի։ Որոյ արարեալ առ
աշաւք կախարդութեամբ Հնարու։ Եւ հրամանա
թագաւորական ամենայն ազգաց։ Եւ հպար-
տութեամբ առաջարատաւանութեան իւրօյ կանց։
Նեաց զպատկերն իւր, եւ ես երկիրագագանել
իրբեւ աստուծոյ, եւ զի՞ս մասացանել։ Եւ
վաղջղամբ կատարէին ամենայն ազգքն զհրա-
մանն նորա։ բայց մի ոճն Հայկ անունը նահա-
պետ ազգացն ոչ Հնարանգեցաւ ի ծառայա-
թիւննորա, եւ ոչ մեծաքը զնա աստուածաւրեն
չքով։ Եւ էր անուն նորա Հայկ, ընդ որում
ծնաւ յարբախին¹ թէլյա սիսութիւն մեծ։ Եւ
զպարաժողով լինի թէլ արքայ ի Բարեխն եւ

1 Մեր, օրին լուսանցքն իւրաք և անդ անկելցցն
էջ 4. ուղղվ սահմանելցցն է. բայց եթե Փաւասու
թագավորությունը լատ գծառաքիր պիտի ըլլա միկել թէ իշխ-
պէս կրաս Հայու իր սահմանեան ու թերորդ լաւաւ իրին հնա-
բարելսնէն եկել և Հայաստան քա.

3 Համ. “Այրաբատայի եջ 1:

Ե Բակու օր. "ԱՐՅՈՒ, ԴՐԻՆՔ Ըստ իմաստին:
Ե Յայանապես աւելորդ:

8 Համ.՝ “Ժառանգութեանն, էջ 1:
 9 Համ.՝ “Արածանեակսյու, էջ 1:
 8 “Իստ նմին պատահեն” — “ուստ նմէ օռենակի.

Հմայ. Ադամ. Եղ 26 “ըստ պատկանին պատշաճի,,:

9 Մեր օր. «Հակայն», էջ 4:
10 Պաւուսի պատմելու մեջ առ անձնայատուկ ձեւը

"Ք ո՞ն Հայկ անունը, իմրեւ թէ առէտ յառաջ Հայկայ վրայ ամենեւին խօսած շըլլար. "Հանդ. Ամս." 1912, էջ 348:

գիմէ զնայ ի վերայ Հայկայ սպանանել զնա :
Կայ Հասանէ յերկիրն Արարադայ ի ոռուն՝ որ
եր նոցա Հայրենի՝ որ չ շնուեալն եր ի լեռոտին .
Եւ Կադմոս Գաբստահան զնաց ի Հարո առ
Հայր իր աղջ առնել նմա, եւ ասէ. Դիմեալ
դայ բը կը վերայ ի վերայ քո, եկն եհաս մինեւ
ի տու անդք, եւ ես կնու իմն եւ որդւովք
ահաւասի համա մահստամն :

Առնու Հային զԱրամանակ եւ զԼադմու
զգրդի իւր³. եւ զորդին նոցա եւ զորդին եւ՝
թանեցունց գտտերաց իւրց, արս հական եւ⁴
նուազունս թուով: Եւ ի դիմի հարկանի բէլյա
արքայի, եւ ոչ կարաց զրէմ ունել բազմուն
թեան արած նսկայից սպառազինաց, [: Անդ ի
դիմի հարկանի Հային բէլյա]⁵ եւ կոմեցաւ
ըմբոնել զնա բէլ ի բուռն իւր: Խոյս ետ Հային
յերեսաց նորա, եւ գայլ նոն փախասահն, եւ
բէլ զշետ նորու երթայր պնդագլուն⁶ հանգերձ
զնակարաւն իւրոց: Զանեղի կալաւ Հային, եւ
ասէ ցնա: “Ձի՞ պնդեալ կալ զշետ իմ: գրա-
ձեր անդքեն ի տեղի քո՞ զի՞ մեռամիցից
այսաւը ի ձեռոց իսոյց: Քանզի՞ ոչ վիպիկ նետ
իմ իւլիք⁷, Պատասխանի ետ բէլ եւ ասէ:

“Վաս այնորիդի՞ զի՞ մի՞ անկցիս ի ձեռու մանկուուց
իմյ եւ մեռամիցիս, այլ եկ ի ձեռու իմ, եւ
կեաց ի տան իմուն խաղաղութեամբ, ունելով
ի գործս զմանկւնս ի առն իմց զօրսականս⁸:
Պատասխանի ետ նմա Հային եւ ասէ: “Ըռն ետ
դու եւ յերամակէ շանց՝ զու եւ ժողովուրդ դու:
Եւ⁹ վաս այնորիդի թափեցից իսկ այսաւը ի
քեզ զկապարձ իմու: Եւ արքայ Բիտսանեան
սպառազինաւ¹⁰ եւ վասահացեալի կուս սպա-
ռազինութիւն անձին իւրց: Եւ Հային Աբեթայն
մերձնայր եւ ուներ ի ձեռին իւրում զաքըն,
որպէս Տէնեան հզաւը մայրափայտեան: Եւ
Հային զանեղի կալեալ պատասխի ընդդէմ

1. Համեմ. «արքային», եղ. 1. միւս «բոլոր օր. «արքային», առին պահ իմաստին!»

2. “Աղոք շին ծալվի”, եր (Ձմռան հայրին ձայկաց). բայց
ըստ իս աւելի հաւանական է՝ որ շինեալն եր ու որ շին-
նուած եր:

ՅԱՐԱԲԻՆՔՆ՝ ԿԱՍՏՈՎ ՀԱՅԿԻ ՊՐԵՄԻՆԱԿ և ՊԼԱԴԱՆ
ՎՐՈՒԹԻ ԲՐ (— ԱՐԱՄԱՆՆԵԿԱՅ և այլն):

3 ՄԵՐ ՕՐԻՆ ԹԵՂ ՀԿԱՅ, ԵԶ 5:
3 ԱՎԱՀՈՎԱԿԻՆ ԽԱԽԱԾԹՎԱԳ ԽԵՂԻԲԱՍԱ ԱՊՂԻՆ
ԿՐԻԽՈՇԻՒՆ:

6 Ցագրք. “պիտապ յին. Մեր օր. “պնդապ յինա”, էլլ 5:
7 Ցագրք. “ոչ վրիպի նեա իմ” իմին. “ոզաբան է
շամ. “աւել. Էթ 1:

բարեասութիւնը ոչ գտաւկան։
Օ Համ, մեջ չկայ, եղ ։

նորա արեղամբ։ Եւ կանգնեց զկապարճն ի գետնայ ընդ ինքեան յաղըն¹ սկայարէն կամարին, եւ ընդ գրիս մտեալ զարութեամբ չարկանէ ների զախտական, եւ ընդ պինձի վահանն ի թափ անցոցանէ ընդ մանշըն արձանն յերկիր լարաբար վարպեալ չնետն² եւ վաղաղակի յերկիր հօրծանեալ զամտուածակարծեալ³ հայսկան, եւ զարք նորա փախտական լինէն։ Նւ նոցա զէտա մտեալ թափեցն ի նոցանէ երամակս ձիոց եւ ջրեաց եւ ուղուց։

իրոյ Արամայիր։ Եւ որդիք նորա սկսան քաղմանալ եւ նուու զերկիրն ։ Եւ շննեցին զ աւառք մեռաւ եւ Արամայիր, եւ կալւս զերկիրն որդիք նորա Ամասիան, եւ ապա յետ նորա գեղամ։ Մեռաւ գեղամ եւ ամբեաց որդիք նորա Հարամայ. ապա որդիք նորա Արամ. ապա որդիք անուու սկզ դաշտին այնորիկ կոչեցան յանուն Այրաբագ։

Եւ Շամբրամ կինն Ասորոց արքային սինոսի, քանին լուաւ վասն գեղեցկութեան կուու [կ]՝ կամուսու առնեւ մնան առնեն։

Եւ Հայկ դարձաւ ի տեղի իւրէ, եւ չոգաւ կալու Հայկն զերկին Արարադայ, եւ բնակեցաւ անդէն⁸ ազգաւ իւրով միշեւ ցայժմ։ Եւ ի ժամանակի մահուն իւրց ետ զնա կալուած ժառանձութեան կադմեա թոռին իւրօնու, որդուց Արամանեկայ եղաւար Հարմայի՞ց։ Եւ Արամանեկայ Արամայեաց երթալ ի Ծիրսակործն՝ ուր ինքն իւր դադարեաց զառաջինն։ Եւ եղել յետ մահուանն Հայփայ առ Արամանակ զորդին իւր եւ զդասերս իւր եւ զարսնցա, եւ զքրոյ եւ Թթանեսին եւ զարսնցա, զոստերս եւ զդասերս նցցա եւ զամենապն ազնիւ։ Եւ չոգաւ բնակեցաւ անդէն յառաջումն գաւառին, զըր կոչեցին յանուն Հարց իւրեանց՝ Հարց։ Ապա գնայ անսի եւս Արամանակ ի Ծիրսակործն եւ երթալ իշխնէ յերկիր մի խորին գաշտավայր, որ կայ ի մէջ բարձրաբերձ լերանց։ Եւ Հասանէ անցանք ընդ մէջ նորա գտես յորդահոսան, րորով վ անցեալ Արամանակ բնակէ անդ, եւ շնոր զերկիրն կալուած ժառանձութեան իւրոյ զվայրն լեռնակողմն եւ զառապար։

Զի՞ Խրամաննեկայ՝ որդի Նորա Արամայիս
շնէ իւր ի վերայ գետակերն տուն բնակու-
թեան, եւ անուանէ զանոն Նորա ըստ անուան
ծանալիից Նորա ցուցանէ զնա, եւ այն-
պէս հանէ Համբաւ Արալեզաց տիկինն ըա-
մբրամ:

1 զիւները. Տպագր. Եջ 4 Էւ Համբ. Այսուհետ սկսում
- է հետք. Խ. 1:

8. Բառի մասին հայոց. "Հանր. էման.", 1912, էջ 343։
9. Մետք Պետրոս. Տառը. "Խեցը", էջ 4։

6. Հարմա Արամենակէն շորս սերունդ վերջը կռւ

Վայ: Համ պահմ Պատկանենքին հարցականը շատ իրաւացի
է, բլագու է՝ “Եղաւոր Արամայիսի,,”

* Տ Տուրքը . եւ լինը օր . “ որովհ ու ու զգիզը Համ . ” զըսով .
42 2:

իւրոյ Սրամայիր: Եւ որդիք նորա սկսան քաղ-
մանալ եւ լուռ զերկիրն: Եւ շնչեցին գ աւառը,
մեռաւ եւ Սրամայիր, եւ կալաւ զերկիրն որդիք:
Նորա Ամասան¹: Եւ պատ յետ նորա զ. եղանակ:
Մեռաւ գեղազար եւ միքիաց որդիք նորա Հար-
պան: պատ որդիք նորա Աբամ. պատ որդիք նորա
Աբայն գետեցիք, որով անօն իսկ դաշտին այ-
նորդիք հուեցաւ յանձնն Այրարագ:

Եւ Շամբրամ՝ կինն Ասորոց արքային
Նինսոի, քանի լուաւ վասն գեղեցիութեան
Նորա [եւ] ^է կամցաւ առնել լնդ նմա քարեկա-
մութեաւ, պակս զի կատարեսցէ զվասն Նորա
պոռնկութեամբ. քանին ըստ Համբաւոյ
յոյժ ուստի կր ի վերայ անդնեն ի զեցան
Նորա գեղեցիութեանն ³. Զի ոչ գտանէր յայլաց
ժամանակի ⁴ նման Նորա ⁵ այր ոք ամենեւն այր
պատկերածոյն ⁶ յշէ առ նա հրեշտակի պատա-
րագա. Ք եւ կոչէ զնա առ նիւքն ի նինուէ: Խակ
Արախ ոչ զզաւարագն Նորա ընկալաւ եւ ոչ
յանձն առնու երթալ ի նինուէ առ Շամբրամ,
պակ առնու զզաւրոն իւր Շամբրամ, եւ գնայ ⁷
ի վերայ Նորա ի Հայո: Գայ հասանէ ի զաշոն
Արախ, եւ այս պատերածց ընդ Արախի, Տար-
կանէ զզաւրն, եւ սպանանէ վըրայ ի պատե-
րազմին ⁸: Եւ հրամայէ Շամբրամ ատան զդի
նորա ի վերաստոնն ապարանից իւրոց, եւ ատէ.
Ես սասցից աստուածոց լիզուլ զիշոս Նորա եւ
կենդանատաշին: Խակ իրբեւ նեխեցաւ զի նորա ի
վերնասանն, հրամայեաց գաղոնի ընկենուլ ի
վիշ եւ ծածկել եւ զարդարէ զի զոմի ի հո-
մանեած իւրոց այր պատշաճող ⁹: Եւ Տամբաւ
հասանէ վըրայի ¹⁰ լիզուլ աստուածոցն եւ յա-
րուցանվել: Անի ի ծածուկ եւ ոչ պարուց ի
ծանաւթից Նորա ցուցանէ զնա, եւ այն-
պէս հասանէ Տամբաւ Արախզաց տիկինն Շա-
մբրամ:

Երկրին Հայաստանեայց եւ յայնմէեաւ Աս-

1. "Ежедневник для бухгалтера и аудитора" (1985 г.)

Հայութ Ամասիայի առ զայլը գործը եղաւ է:

3. Համ. "Գեղզյ գեղեցկութեանն, զի՞ն էլ 2:
4. Համ. "Ժամանակնեն էլ 2:

Ըստ այլու է առաջ շաղը (= Զի այլ ոչ զանեք ուրեմն նաև նաև ի վերայ երկրի, Փաւառաս):

o բարիս նկառմամբ տես "Հանգ. Ամ." 1912
էլ 343:

4. Համը. Այնաց ի վերաց նորադ, էջ 2:

⁹ ԱՀ Հանիք, թերեւս յետութեաւ:
¹⁰ Մէր օք զԱրացէց, եզ 7:

բևսանեայց թագաւորքն տիրեցին մինչեւ ցմեռանելով՝ Անձնել¹ Սենեկարիմայ, ապա ապստամի եցին յևսպաց թագաւորացն ծառայութենէ, եւ տիրէ ի վերայ նոցա Զարեհ որդի որդուց Աւամանեկայ, այս զարաւոր եւ կորով աղեղամը ապա Արմետ, ապա Սարհանդ², ապա Շաւաշ, ապա Փառնաւազ:

[Այս ճնառ դրագամը եւ դրագարտա, եւ բագարատ ճնառ դրաբարտ, եւ Բիրատ ճնառ դիւսպատ եւ որդին թագաւորայ ժամանեցին դժան անպատճեն ի բորեան Արեւ մասի, այսինքն է Անգեղ տուն, վաս ի կուեցաւ բարարատ եւ Անգեղ, որը ի ժամանեկին յոյժմի ազգ բարբարասացն առաւած կօշեցին³.]

Այս Փառնաւազ հնազանդեալ Կարսող ոգոնոսորայ արքայի ի Բարեկեն: Եւ ապա յախմէետէ Բարելացոց եւ Մարաց թագաւորքն տիրեցին մինչեւ ցԱղեկանդր Մակեդոնացին, որ զամենայն արեկեր հնազանդեցոց ի ծառայութիւն: Եւ ծառայութիւն Մակեդոնացուց մինչեւ ցապսամարտիւնն Պարմեւաց եւ Մակեդոնացոց, եւ ցհամբարցումն Արշակունաց թագաւորութեան⁴: [Քանզի զայն ճառէ ժամանակադիրն՝ այդպէս որպէս առաջդ կայ]⁵:

Ի Գամանկոսէ ասեն զնացեալ Մարսանկ⁶ զնդոթինն Արքայաման փախստական իմալ յիսահակայ, եւ եկեալ բնակեցաւ առ ստամի երկուց լերանցն, որ հային հնազեպ մեծի գաշտին⁷ Արայի, յԱրագած կատար եւ ի գեղ լեռան: Եւ անուանէ զերինս⁸ յանուն իր, որում Աշոտն կոչեն լեռան⁹: Եւ լինին նորա երեք որդիկ: Փառատ է Ե Նշանար, եւ Փառառտ կոչեն բնեղի բնակութեանն, եւ Փառակն զայն գաշտ որսոց եւ արշաւանց նոցին, որ խառնին յազդ Արամենակայ¹⁰:

1 Միհրդ, Տպդր, ցանուակէնն, Էջ 2:

2 Համ, Կարահնդդ, Էջ 2:

3 Հաւանականաց նմարգեն մոցուած, ասե Էշանդ, Աման, 1912, Էջ 336-37:

4 Միհրդ, Տպդր, Էջ 9 Եւ մեր օր, Կթագաւորութեանն, Էջ 8:

5 Այս մատին ամեն Աշոտ, Աման, 1912, Էջ 342:

6 Բալըր օր, Խնջուկու:

7 Համ, Կարաղնդդ, Էջ 2:

8 Համ, Կարաղնդդ, Էջ 2:

9 Մեր օր, Էջ 8 պատես, Եւ անուանէ զերինս յանուն իր, եւ միթի նորս երեք որդիկ: Փառակն ան է Կաթարա, որում Շայան կոչեն մանու:

10 Այս գերին հասանաւու (սխալըր), որ Գրամականէ որդուցին համարուած է, մթիհան ընհանուն եւ դաս խօսքրու կըս մը է, որուն մէջ խօսքրին ձեռքին աշական չէ, որուն Ազատն իշեն մանուն, որուն անունը, Արտաքածին, գեղին, թէ Մասիսին:

Բ. Դրագութէա:

Ալպատականիթիին

Պարմենաց՝ որ եղեն ի յայս ժամանակի:

Եւ եղեւ յետ մահուանն Աղեկանդրու կայսեր Մակեդոնացոց, ծառայեցին Պարթենք Մակեդոնացոց ամս կը: Քանզի թագաւորիաց Անձնելիու Կամանովը¹ ի Բարելըն ամս լի: Անտիքոս Սոտեր՝ ամս ժմի. Անտիքոս թէսու ամս ժմ: Եւ յամ մետասաներորդի Խնոտիքայ արքայի ապատամենալ ի բաց կացին Պարթենք ի ծառայութենէ Մակեդոնացոց: Եւ թագաւորեաց Արշակ մէծ որդի արքային թեռուացոց² ի Բահլ Ըսհասանի յերկիրն Քուշանաց, որում ամենայն զգգի արեւելից եւ հիւսիսոյ հնազանդեցան ի ծառայութիւն: Եւ եւաց խալաց գնաց Արշակ արքայն ամենայն զարագին հանդեր յարեւելից երթալ ի Բարելըն³, յուաշին թագաւորաց[Ն]⁴ կալուածան, զի անդ հաստամեցէ զթագաւորութիւն իւր, եկն եհաս ի Բարելըն: Իսկ Անտիքոս իրրեւ ետես զի անշափակ բաղմութեամբ եկեալ հսեալ եր ի վերայ նորա Արշակ արքայն Պարթեւաց, այնուհետեւ ոչ կարացեալ վստահանան յիր զարացն բաղմութիւն եւ⁵ ի գիմի հարկանել վլրագինի այնմիկ, [Եւ]⁶ խոյց ետ յերկիրն նորա: Փակեալ եւ գնաց յԱխատասան⁷: Եւ Թագաւորուք ի վերայ Ախատասանու ամս Եւ, եւ ապա մի տա մոշէ թագաւորուն Մակեդոնացին յԱխատասան ի ժամանակս ինչ: Եւ Արշակ արքայ հնազանդեցոց ի ծառայութիւն զԱնորեստամեայս, [Եւ ըստ Անտիքոսայ]¹⁰: Եւ զրաբելացիս եւ զՊարտիկոսի եւ զՄարտ եւ զերին լեռեցիրն Հայոց մինչեւ ցլեառն մէծ կապկօչն¹¹, եւ ի յեզր ծովուն մէծ արքայի արքայի ի Բարելըն ամս բազումն:

Եւ եղեւ յամին հարկիր եւ տասներորդի ըսրորդի Արշակայ արքայի Պարթեւաց, ի չոր-

1 Համ, Կարանոր, Էջ 2, Տպդր, Կարանոր, ու զեթը՝ Կամանովը:

2 Կթագաւորացիք, Հմեմ, Կանդ, Աման, 1912, Էջ 300:

3 Մեր օր, Բարելըն, Էջ 9:

4 Հիայ Մեր օր մէջ մէջ անդ:

5 Բալըր օր, Կարաղնդդ, բիթ մը վարը յիրրեւ ետես Գրեմարփա, զի անդի բաղմութեամբ եկեն, ենու:

6 Մեր կազմանէ յանելաւա:

7 Միհրդ ի մէկ որթակին մէջ՝ Կալուազին, Էջ 10:

8 Ա եմըր, բալըր Մեր օր, կը ցուցնէն (Էջ 9):

9 Բարելը, ի անորդ հաստապատճեան Կթուլ:

10 Այս ըստ Անտիքոս, աներորդ:

11 Կապկօչն վարը Կավաս, թէ մըն է սկզբանականը հաստապակս կարելի չը ըսել:

րորդում ամի թագաւորութեան Դեմքտրեայ ի վերայ Ասխատանի եւ Ըստրոց, մինչ Արշակ արքայ գնաց յարեւելո, զարաֆողով լեալ եւ գեմետրու չոգաւ կալաւ զբարելվեան երբեւ ետես Դեմքտրու, զի այնչափ բազմո՞ն թեամբ եկն եհասի ի վերայ նորան Արշակ, ու առաջ եւ նմա եւ գնաց մինչեւ ցԱնտիք, ու անդ ճակատեցաւ ընդդեմ Արշակայ ի պատերազմ: Եւ եղեւ պատերազմ մեծ առ Անտիք քաղաքաւ: Հարկանին եւ սրբաշոն¹ առանեն զցաւըն Դեմքտրեայ եւ ձերբակալ առանեն զդեմքտրիս, կապէ զնա Արշակ արքայ ոսիք եւ ձեռաւը եւ առանու գնաց յարեւելու ի Բահէ Շահաստան: Իրբեւ ետես Անտիքուն եղայր Դեմքտրեայ եթէ ըմբռնեցան Դեմքտրիս ի ձեռու Արշակայ արքայի ինքն թագաւորէ ի վերայ Նորոց եւ Ասխատանի, զարաֆողով ինքն եւ գնայ ի բարելուն զնի տասն ամի: Ազգ մին նորին եթէ թագաւորեաց Անտիքոս եղայր դեմքտրեայ եւ եկն ի բարելուն: Լուծանէ Արշակ զդեմքտրիս զինի տասն ամի եւ արձակէ առ եղայրուն, որպէս զի խաւսեցի ինչ առանել նմա² եւ գեմետրուն ոչ գնաց առ եղայրն իւր ի բարելուն³, այլ յԱսխատան անցանեէ: Ապա խաղայ գնաց Արշակ ի բարելուն երեքտասասն ըրբորդք: Յամի Հարկիւրերորդի քանաերորդի ուժերորդի թագաւորութեան իւրօն իրբեւ մատ եղեւ ի բարելուն, անկանի ի վերայ նորա Անտիքոս յանհարծակի ի ձեռան⁴ ժամանակի ի նեղ Վայրի: Եւ ոչ կարեն զարել, սպառեն զցաւըն, զարականեն եւ ընկեռուն ցԱնտիքոս ի խոնարհ եւ սպանանանեն, եւ ձերքակալ առանեն վներեւ կոս զորդին Անտիքոյ, զոր ուներ առեն⁵ արքայ: Այս առաջար մեծամասն թագաւորեցն զինի Արշակայ Հարւ իւրեանց ի Բահէ Շահաստան յերկիրն Քոշանեց: Որդիկը չորք ասեն միավ Արշակայ արքայի Պարթեւաց: զառաջինն ասեն թագաւորեցցց Թեստալացաց աշխարհն: Երկրորդոն ի վերայ Կիլիկեցոց, զերորդոն ի վերայ Պարթեւաց, զորրորդն ի վերայ Հայաստանն աշխարհն:

Յայնմ ժամանակի թագաւորեցց Արշակ
զըրդի իւր զԱրշակ Փարք կոչեցեալ ի վերայ
աշխարհին Հայոց ի Մծրին քաղաքի։ Եւ զա-
տուցանէ Նման սահմանն զԱրուաստան առ Եր-
կրաւն Տաճկոց եւ առ Երկրաւն Ասորւոց։ Եւ
զԱրապուակեայ՝ առ Կիւրիկեաւ մինչեւ ցեղը
ծովուն մեծի արեւմտից, եւ ցիւնիսոյ կողմանէ
ի լեռոն մեծ կովկաս, որ ձգի ընդ կորպանս

Հ Համ. “Արբաջինք”, Եջ 2. երկուքն աւ հնարաւոր ինչպէս “համայնաթունք”, եւ “համայնաթինք”:

Յ Խօսքին իմաստը մթին է, բայ մը կը պակոխ մժջեն:

Յ Համ. «առ եղբայրն ի բարիլոն», Եջ 2:

5. Ամեր օր.ին լուսածքին վրայ՝ “ի Ֆրան,” էջ. 10:

• 8պէրք. ու լեր օր. «ասէ», Համ. «ասի», չը Յ.

• Բներկան Աթագաւորութեան,,:

Դ Անուանս մասին եղան վէճերը, ա

PL 61:

1 Գագգը. եւ Սեր օր. էջ 11. Կար Շիրակ. Համ. էջ 3.
Շիրան, (= Նոր Շիրա[կա]ն). Սեբէռու ալ. որ Հայաս-
տին սահմանները գծած ատեն սորիօրէն Անանունի
ան է, ունի յոյ Շիրական, էջ 37:

Համ. “Մծնայիլ է՞ 3:

Տամ. “ընդ որեւմութիւն, անց:

2. Համար 11-ին կայութեալ աշխատավորութեան մասին:

Տ Բառիս իմաստը ինծի անծանօթ

«Համ. «ուսկիպատ», անդ:

Դ Համ. Ազգութացին, անդ:

9 Արք որ. Եւ լինին առենայի ամբ Արշակայ խոթա-
մեան Ճ. ամ. զինի նորա թագաւորէ եւն. Եջ 11:
10 Արք որ. Եջ 11. եւ Տպար. Միհուզ. Ը Հօն.

Digitized by srujanika@gmail.com

Արդ՝ Թագաւորք Արշակ փարք իշխեցեալ՝
յամի Տարիերերքի քան եւ ինսեռորդի թագաւ-
որքնեան Արշակյա հաւը իւրի ի վերո Հայոս-
տան երկրի ի Մթամարք գաղաքար եւզարի իւրօ-
ւուղարական՝ զր թագաւորքցց Հայոստան
աշխարհին ամս իւր. ապա Արշակ ամս ժք. ապա
Արտաշէն ամս իւր. ապա Արտաշէն եւ Արշակի,
ամս ժք. ապա Արշակ որդի Արշակը ամս Լը. ապա
Արտաշէն երբայր որդի Արշակյա ամս Խը. ապա Տիգան
որդի Արտաշէն ամս իւր. ապա Տիգրան երացոյ-
նորին ամս իւր. ապա Արշամ ամս ի. ապա Արդար
որդի Արշամը ամս Լը. ապա Աստատորքի գելուոր-
քի Արդարուն ամս Լ. ապա Արտաշէն որդի Սա-
սաւարիյ՝ ամս Խը. ապա Արտաշէն զարդ եւ ապա
Տիգան, որդի Արտաշէն ամս Խը. ապա Վա-
զարը որդի Տիգրանայ՝ ամս ի. ապա քաջն խօսրով
որդի Աշոտըզուն ամս իւր. ապա մենք Տրտան
որդի Խոսրովն՝ ամս Խը. ապա Խոսրով որդի
Քրտայոց ամս թ. Տիգրան որդի Խոսրովայ՝ ամս
իւր. Արշակ որդի Տիգրանայ ամս ի. ապա որդի
Արշակայ՝ ամս է.]

.... Քանդի ոչ են ուցա (Մամիկոնեակը) որդիք ազգանինին⁵ Արամանենիկայ, այլ են ենեալ ի շնուսատանէ յամն Արտօնանայ արքայի Պարթևեաց եւ մենին խոսքովու արքայի Հայոց. որ պէտ լուայ յառնէն մեծ՝ որ եկեալ է Տրեշտա- Կուլտեամբ ի շնեան թագաւորէն առ արքայն Խոսքով, յար իմ հարցեան ի բարան սուրունի եթէ՛ Ազգ մի մեծ ի Հայուսատան երկրի կայ զջրմէ տան եթէ ի ձերմէ աշխարհէն⁶ գնանեալ են: Եւ ես տուց ինձ. «Ասեն, ասէ, գուշանիք եւ ի մերում աշխարհին յերգս իւրեանց, զՄամիկն եւ զկոտակն առ երկուս լեալ քաջն եւ գլխաւոր եղաքար հարազատս, որդիք կառ- անամյ Նախարարին՝ որ եր երկրորդ ի թագաւ- որութեանն շննաստանի: Որոյ յետ մահուան⁷ առան այսորիք, ան զկին սորին թագաւորուն նորին ի կնամթիւն: Եւ եղեւ ի նմանէ որդին՝ որ զիմ մահուան Նար իրոյ յաղրդեալ նստաւ յա- քառ այսրին թագաւորութեանն: Եւ նոքա երկու եղաքար նորս ի մասուրէ, եւ ոչ ի հաւրէ, ապստամբեալ ի բաց կացի ի նմանէ. Եւ միա- քանեալ ընդ ինքեանն⁸ զմանմ մի ի նախարարացն եւ ի զարցցն առան ուխա միարանութեանն: Որոյ խորհեալ խորհուրդ չարութեան սպանա-

Նել զեղապյունի բեանց՝ զթագաւորն¹ աշխարհին
չենբակուր, եւ առենու զթագաւորութիւն նո-
րա Եւ զարարածոցով լինէին Մամիկն եւ Կոնակն
ի վերայ նորա ի միում տեղը ող աշխարհին իւ-
րեանց, եւ բաժանի զաւը աշխարհին յերկուս։
Ազդ լինի չենբակուրի², գումարէ եւ նա զզաւը
իւրայ կոզմանն եւ գնայ ի վերայ նոցա ի պա-
տերազմ։ Եւ յարակին ի վերայ միմանց՝
Հարգանեն սրով սուսեր, և սպասու զջաւըն
ապստամբակն։ Փախտական իւալ Մամիկն եւ
Կոնակն ցնան առ արքայն Արշակունին՝ որ նստէր
ի Բահլ Շահաստամի՝ յերեխին քուշանց։ Եւ
եր Խաղաղութիւն ի մէջ երկորունց՝ թագաւոր-
ութեանցն այնոցիկ։

Յայնժամ մեծաւ աղերսի ինչդրեալ զնուս շնորհակարին՝ յարցայեն Պարթևեաց. “զի բարձգէ ի միջյ, ապա մէւ ոչ չը լուծցի՞ ուխա խալաղութեանն” որ ի միջի մերում, ի Խօս նորա ինայեալ յարսն, ոչ ետ զնոսա ի ձեռաւ նորա, այլ գրէ առ նա սիրով. “Անդրբնէ ուխտ խաղաղութեան մերոյ ասէ, Հասասառուն կացցէ ի միջի մերում” զի երգուեալ եմ առ նոսա, զի նորա մի՛ մերացին, այլ ետու տանել զնոսա ի մուտս արեաւու եւ յերես երկիրի ի սեղին յայն արքէ արեգացին ի մայրն մտանէ: Յայնժամ Հրամայք արքայն Պարթեաց զարաց հրցու տանել զնոսա զգուշութեամբ մեծաւ կնաս եւ որդուովն հրեանեաց եւ ամենայն աղիին յերեանց յերկիրն Հայոց առ ազգական իւր արքայն Արշակունի՞ որ էր թագավոր Հայաստան երկիրին, որ եւ սերեալ բազմացան յոյժ, եւ եղին յազգ մեծ ի Մամիկոնյաց եւ ի Կոնակոյ, յայսմանէ այն է սպարապետ:

Հ. Ա. ՄԱՏԻՎԵԼՈՎ

Համ. “զի՞մադաւորներ” : ահք :

Տ ՄԵՐ ՕԲ. “ՃԵՆՔ ԱԿՈՒՐԻՒՄ, ԷՂ 14. ՀԱՅ. ‘ՃԵՆՔ ԱԿՈՒՐԻՒՄ, ՄԱՆԱՌԱՔԻՆ ՎՐԱՅ’ ‘ՃԵՆՔ ԱԿՈՒՐԻՒՄ:

• 1155. 844. "kpheng-nan,, kq 30+

• Եմք օր. "իւազազութեանն,, , Էջ 14:

• Անր օր. Գյու առ նա սիրավ անդրէն:

• **Ψερ ορ. Οινοπ. έξ. 14. Θητηρ. ουραν.**

Համականություն, էջ 3:

• ՄԵՐ օր. ամս ՀԲ. էջ 11:

Տ Համ. “Սանատրուկոյից, անդ”

4 УБР оп. № 62 12:

Տ Աղջածնին, Մեր օր

• ՄԵՐ օր, «աշխարհի», էջ 13:

Վ ՄԻՀՐԴ. ՅԱԿՈԲ. Եւ. ԹԻ օր. էջ 13.

Օ Համ. “Եղեղ միմէանս 424: